

երկու կրակին մէջ պաշարեն : Դովիա . կալին օգնութիւն եկան ուրիշ շատ նա . ւեր ալ , և պատերազմը վերջի աստի . ճան կատաղութեան հասաւ : Դուրվիլի տեղակալքը և նաւային գնդապետները իրենց արիութեան և հանձարոյն հա . մեմատ օգնեցին անոր : Քիչ մը ատեն թանձր մառախուղի պատճառաւ պա . տերազմը դադրելով , լուսնի լուսով նո . րէն կատաղաբար սկսան երկու կող . մէն պատերազմը : Ի հաւոր անընդհատ թնդանօթաձիգ գնտակներու մէջէն , Դուրվիլի երկու նաւերը ազատեցան թշնամեաց հինգ հրածիգ նաւերուն ձեռքէն որ ետևէ ետև վրանին կը յար . ձրկէին : Այսպիսի աննկուն դիմակա . լութենէ յոգնելով՝ Ինգղիացիք գնացին բուն իրենց նաւատորմղին հետ միա . ցան , և ուզեցին Կաղղիացւոց նաւե . րուն մէջէն յանդգնութեամբ անցնիլ երթալ . բայց աս յանդգնութիւնը ծան . րագնի եղաւ իրենց . վասն զի թշնա . մեաց նաւերը ծովեզերքին մօտենալ . նուն պէս՝ Կաղղիացիք մաղ դարձուցին զանոնք իրենց թնդանօթներովը . որով պատերազմն ալ գիշերուան 10th դա . դրեցաւ : Օօրաց կորուստը գրեթէ երկու կողմէն ալ հաւասար եղաւ , և դաշնակցաց նաւերն ալ Կաղղիացւոց նաւատորմղին պէս անպիտանացան :

Դուրվիլի ուրիշ բան չէր մնար բայց նահանջել իր նաւատորմիղը , և աս յի . շատակաց արժանի պատերազմին անու . նը իր փառացը կը հաւասարէր : Ին . գղիոյ ծովակալը Կաղղիացւոց 13 նաւը այրեց Հէրապուրի և Հոկի անպատրս . պար նաւակայից մէջ , վեց հատ ալ ա . նոր փոխանորդ ծովակալը այլ և այլ կողմերը :

Իւլորդ է զուրցելը թէ Դուրվիլի համբաւն ամենեին չպակսեցաւ այս . պիսի պարտութեամբ մը որուն պատ . ճառը միայն թշնամեաց կրկնապատիկ բազմութիւնը և պատրաստութիւնն էր : Խրբոր լսեց Լուգովիկոս ֆԴ դըժ . բաղդ պատերազմին լուրը , առջի խօս . քը աս եղաւ . “ Դուրվիլ ապրեցաւ ար . դեօք : ” աւ կրնանք գտնել . բայց իրեն

պէս ծովակալ մը դիւրաւ չպտնութիր . : Հաջորդ տարին Դաղղիոյ Մարաջախտ եղաւ Դուրվիլ . և թէպէտ արդար վար . ծատրութիւն մըն էր ասիկայ . բայց Դուրվիլ կարգէ դուրս չափաւորութք մը գրեթէ ամբցաւ այսպիսի պատիւ ընդունելուն վրայ : Հոկի պատերազմէն վերջը ինքն իսկ Ինգղիոյ ծովակալը թուղթ մը գրեր էր ուրախակցելով ի . րեն արիասիրտ քաջութեամբ եղած պատերազմի մը մէջ ցըցուցէր էր , և այնչափ քաջութեամբ անհամեմատ կը . ռուոյ մը դիմացէր էր : Հոկի պատե . րազմէն տարի մը ետքը 1693th յունիսի մէջ նոյն թշնամեաց վրայ Աէն-Ռ էն . սան ըսուած հրուանդանին խորունկը՝ փառաւոր յաղթութիւն մը կանգնեց Դուրվիլ , որով առջի պարտութիւնը մոռցընել տուաւ :

Լուղովիկոս ԺԶին վարքն ու մահը ¹ :

Հոկտեմբերի 7th իրիկուան ժամը 6th խորհրդարանի խուցը կանչուեցայ , ուր որ 20th չափ քաղաքական պաշտօ . նեաներ կային . ասոնց նախագահ նըս . տած էր Անհիւէլ , որն որ աննշան պաշտօնէ մը բարձրանալով , ազգային ժողովքին անդամ եղած էր : Օ ինքը տեսնելով զարմանքէս յանկարծակիի գալով խուզեցայ . հրամայեցին որ մէ . կէն նոյն իրիկունը թագաւորին ունե . ցած պատուանշանները քովէն առնում ինչպէս սրբոյն Լուգովիկոսինը , և ու . կեգեղման ² պատուանշանը : Իսկ Հո . գւոյն սրբոյ նշանը արդէն թագաւորը չէր դներ , վասն զի առջի ազգային ժո . ղովքը անոր գործածութիւնը խափա . ներ էր : Այս իրենց ըսի որ չեմ կրնար աս բանս ընել , և ինծի չիյնար խորհրդարանին հրովարտակը թագաւորին ի . մացընել : Իս պատասխանս տուի , որ . պէս զի ժամանակ վաստըկիմ ու թա .

¹ Տես . Հա . ԺԳ . երես 329 . Հա . ԺԳ . եր . 170 , 240 , 320 , 368 . ԺԵ , 7 , 46 , 123 , 156 :

² Իս . Տօսոն ճ' օրո .

գաւորին իմացընեմ բանը . բայց պաշտօնէից շփոթութիւնը ինծի կասկած մը տուաւ որ աս բանս իրենք իրենց գլխուն կ'ընէին աւանց ժողովքէն կամ հասարակութենէն հրովարտակ մը ունենալու : Աստիկանները չուզեցին թագաւորին խուցը գալ, բայց Անիւէլ զիրենք համոզեց ըսելով որ ինքն ալ հետերնին կու գայ . նոյն միջոցին թագաւորը նստեր կը կարդար : Անիւէլ սկըսաւ խօսիլ և աս խօսակցութիւնը որ չափ Անիւէլի չափազանց ընտանի կերպովը , նոյնչափ ալ թագաւորին հանդարտութեամբը ու չափաւորութեամբը նշանաւոր եղաւ :

“ Ի՞նչպէս ես , հարցուց Անիւէլ թագաւորին , ամէն հարկաւոր եղածը ունիս : — Ունեցածիս գոհ եմ , պատասխանեց թագաւորը : — “ Ի՞նչուշտ գիտես , ըսաւ Անիւէլ , մեր բանակին ըրած յաղթութիւնները , Արիրա և Իիցցա քաղաքները գրաւելնիս և Աւոյայի տիրելնիս : — Վանի մը որ կայ որ լսեցի , ըսաւ թագաւորը , աս պարոններէն մէկէն որ իրիկուն մը օրագիր կը կարդային : — Ի՞նչ , հարցուց Անիւէլ ան ատեն , միթէ չունիս հիմակուան հարկաւոր եղած օրագիրները : — Ի՞նաւ մէկն ալ չունիմ , ըսաւ թագաւորը : Ի՞ն ատեն Անիւէլ դէպ 'ի ուրիշ պաշտօնակիցներուն դառնալով , “ Պէտք է , ըսաւ , աս Պարոնին ալ , — մատով զթագաւորը ցուցընելով , — հիմակուան ամէն օրագիրները տալ որ կարդայ . լաւ կ'ըլլայ որ մեր յաջողութիւնները ինքն ալ իմանայ : Արջը նորէն թագաւորին դառնալով , ըսաւ . Արամկապետական սկզբունքները երթալով կ'աձին , գիտես արդէն որ ժողովուրդը բոլորովին թագաւորական իրաւունքը չնջեց , և հասարակապետութեան հաւանեցաւ : — Իմեննեին չեմ լսած , ըսաւ թագաւորը . բայց կը փափիմ որ Վաղղիացիք երջանիկ ըլլան , որուն ես միշտ գործակից եղայ , ու մասնաւոր իննամբ տարի : — Պիտոնաս նաեւ , ըսաւ միւսը , որ Ազգային ժողովքը խափանեց բոլոր Ապակետաց կարգերը , և

պէտք էին քեզի ալ իմացընել որ պատուանշաններդ չգործածես . և որովհետեւ դուն սովորական քաղաքացեաց պէս ես հիմա , պէտք է ուրեմն որ անոնցմէ բնաւ տարբերութիւն մը չունենաս : Բայց ուրիշ կողմանէ ինչ որ քեզի հարկաւոր է , ըսէ , և կը ջանանք որ զքեզ հաճեցընենք : — Անորհակալ եմ , ըսաւ թագաւորը , բանի մը հարկաւորութիւն չունիմ : Արջը մէկէն իր ընթերցմունքը սկսաւ առաջ տանիլ : Անիւէլ ասանկով կը ջանար որ թագաւորը գանգատի կերպ մը ցուցընէ , և կամ համբերութիւնը հատցընել տայ , բայց Աստուծոյ կամացը համակամութենէ , և անայլայլելի պարզութենէ մը զատ ուրիշ բան չտեսաւ :

Արջապէս պատգամաւորները գնացին , և քաղաքական պաշտօնեաններէն մէկը ըսաւ ինծի , որ իրեն հետ մէկտեղ խորհրդարանի խուցը գամ , ուրնորէն ինծի հրամայեցին որ թագաւորին նշանները քովէն առնում : Խակ Անիւէլ վրայ բերելով ըսաւ . Այէ որ խաչերը ու ժապաւէնները գաշնակցութեան ժողովքին խաւրես : Պէտք է նաեւ որ իմացընեմ քեզի , ըսաւ , որ Լուդովիկոս ֆանին կալանաւորութիւնը կրնայ երկրնեալ , և թէ որ չես ուզեր հետը կենալ , լաւ կ'ըլլայ որ հիմակուրնէ ըսես ինծի . վասն զի կ'ուզեն նուազեցընել աշտարակին մէջի եղած անձանց թիւը , որպէս զի պահապաններուն ընելիքը շատ չծանրանայ : Խակ թէ որ կ'ուզես առաջ տանիլ քու ծառայութիւնդ , գիտնաս որ դու միայն պիտի մնաս քովը , որով և աշխատութիւնդ աւելի ծանր պիտի ըլլայ . յայտնի է որ շաբթու մը համար հարկաւոր եղած փայտը ու ջուրը կը բերեն . բայց քեզի կ'իյնայ խուցերը մաքրել և ուրիշ աշխատութիւնները ընելու : Խս պատասխանեցի որ մէյմը միտքս դրած ըլլալով թագաւորին քովէն չհետանալ , պատրաստ եմ ամէն բան ընելու : Արջը նորէն զիս թագաւորին խուցը բերին , ուր որ ըսաւ ինծի թագաւորը . Ի՞նչուշտ ան պարոններուն միտքը լաւ հաս-

կրցար, անոր համար կ'ուզեմոր զգեստներուս վրայէն բոլոր պատուանշանները հանես „:

Եթիրորդ օրը երբոր թագաւորը կը հագուեցընէի, ըսի իրեն թէ խաչերն և շղթաները նորէն դրեր էի, թէպէտ և Ո՞անիւէլ ըսեր եր ինծի որ խաւրեմ զանոնք դաշնակցութեան ժողովքին. պատասխանեց թագաւորը. “ Ը ատւ ըրեր ես „:

Այն ատենները ձայն մը տարածուեցաւ Ռարիզի մէջ, իբրև թէ Ո՞անիւէլ Տաճարը եկած ըլլայ, սեպտեմբերի մէջ, որպէս զի համոզէ թագաւորը որ Ռուսիոյ թագաւորին թուղթ գրէ, երբոր անիկայ Ը ամբայնի գաւառը կը գտնուեր: Ռայց ես կրնամապահովցընէլ որ Ո՞անիւէլ բոլոր բոլոր երկու անգամ Տաճարը եկաւ իմ հոն եղած ատենս, այսինքն մէյմը սեպտեմբերի 3^{ին}, և մէյմ' ալ հոկտեմբերի 7^{ին}, և միշտ խել մը պաշտօնակիցներով կուգար, և թէ թագաւորին հետ առանձին շխօսեցաւ բնաւ:

Հոկտեմբերի 9^{ին} բերին թագաւորին դաշնակցութեան ժողովին մէջ եղած իսոսակցութեանց օրագիրը. բայց քանի մը օր վերջը, Ո՞իշէլ անունով հոտաւէտ եղեր ծախող մը հրովարտակ մը բերաւ՝ որով կ'արգիլէին դարձեալ որ ժողովրդեան համար տպուած օրագիրներ աշտարակին մէջ չմտնան: Ի՞ մարդս զիս խորհրդարանը կանչեց և հարցուց թէ որուն հրամանովը իմ հասցէովս օրագիրներ աշտարակը բերել կուտամ: Ո՞ասն զի իրաւցընէ ամէն օր առանց իմ գիտնալուս, չորս օրագիր կուգար ասանկ հասցէով. “ Առ սէնէկապէտ Լուդովիկէայ Ժան յաշտաբէի Տաճարին „: Աչ առաջ և ոչ ալ վերջը կրցայ իմանալ թէ ովկը կը վճարէր աս օրագիրներուն գինը:

Դշտարակին մէջ բնաւ օրագիր չմրտնալու հրամանը երբեմն զարտուղութիւն կը կրէր. վասն զի ասոնց մէջ երբեմն թագաւորին և թագուհոյն դէմտեսակտեսակնախատական հատուածներ, սպառնալիքներ և զրապարտութիւն-

ներ կ'ըլլային, և ան ատեն պաշտօնեաներէն ոմանք չարութեամբ զանոնք թագաւորին կրակարանին վրան կը դնէին. որպէս զի առնէ կարդայ:

Ինագաւորը անգամ մը կարդաց որ թնդանօթածիգ մը կը խնդրէր Ո՞ւղովիկոս Ժան գլուխը, որպէս զի թնդանօթով թշնամեաց խաւրէ: Ուրիշ թերթի մը մէջ ալ, կարծես թէ գրողը չկրնալով դիմանալ որ ժողովուրդը զարմանայ ու գովէ Աղիսաբեթ խաթունին թագաւորին ու թագուհոյն վրայ ունեցած սէրը, կը ջանար անվայել զըրպարտութիւններով անոր առաքինութիւնները մթագնել: Ուրիշ թերթի մէջ ալ գրուած էր թէ պէտք է խղղել երկու գայլիկները որ աշտարակին մէջն են, որով թագաֆառանդը և թագաւորական օրիորդը կ'ուզէր ակնարկել:

Դանց վրայ մեծապէս կը վշտանար թագաւորը մտածելով ժողովրդեան վիճակը, ու կ'ըսէր. “ Ո՞հ, ինչ խեղճ վիճակի մէջ են Վաղղիացիք, որ աս աստիճան խաբուեր են „: Աս կը ջանայի որ թագաւորին ազքին առջեւէն վերցընեմ այն օրագիրները քանի որ իրենք շէին տեսած. բայց շատ անգամ ալ իմ հոն չեղած ատենս կը դնէին. անսանկ որ մեծաւ մասամբ կարդացած էր թագաւորը ան հատուածները որոնք թագաւորականընտանիքընախատելու դիտմամբ գրուած էին, կամ թագաւորը սպաննելու կը յորդորէին զժողովուրդը, և կամ աս տեսակ բաներ: Ո՞վ որ չպիտեր նոյն ատենսուան անսանձ գրութեան ոձը՝ չկրնար երեւակայել թէ ինչ աստիճանի վիշտ կրնային պատճառել ասոնք թագաւորին սրտին:

Դա արեանարբու գրուածքներուն ոճը խիստ մեծ ազգեցութիւն ըրին պահապաններէն շատին կերպին վրայ, որոնք որ ինչուան նոյն ատեն աւելի մարդասէր՝ քան թէ աներես կերպ մը ունէին:

(Կ)ր մը կերպակուրէն վերջը ըրած ծախքերուս հաշիւը գրելէս ետքը, խորհրդարանի սրահին մէջ, հաշուին թուղթը գրասեղանիս մէջ դրի ու գո-

ցեցի՝ որուն բանալին ինծի տուեր էին. երբոր դուրս ելայ, Արինօ քաղաքաւ կան սպան, որ թէպէտ պահապաններէն ալ չէր, բայց “Պիտք է, ըստ իր պաշտօնակիցներուն, որ գրասեղանը բանանք ու իմանանք թէ ինչ կայ մէջը, և տեսնենք թէ արդեօք թղթակցութիւն կ'ընէ ժողովրդեան թշնամեաց հետ: Արդէն զինքը կը ճանչնամ, ըստ, և գիտեմալ որ թագաւորին համար նամակ կ'ընդունի „: Ա երջը սկըսաւ մեղադրել իր ընկերակիցներուն ներողամտութիւնը, և խել մը նախատական խօսքերէ ետքը, սպառնացաւ որ զիրենք իբրև ինծի կուսակից ամբատանէ հասարակաց խորհրդարանին: Ա երջը իմ գրասեղանիս մէջի եղած բռնը գրուածքները ցանկի վրայ առին, և խորհրդարանին խաւրեցին:

(Օր մըն ալ սատրինջին տախտակը, որն որ նորոգելու խաւրեր էի մեր պահապանաց գլխաւորներուն հաւանութեամբը, երբոր նորոգած ինծի նորէն կը բերէին, սոյն Արինօ ըսածնիս կարծելով որ մէջը թղթեր ըլլան, բռնը քակել տուաւ զայն, և մէջը բան մը չգտնալով՝ իր դիմացը նորէն սոսնձել տուաւ սատրինջը :

Հինգշաբթի օր մը իմ կինս ուրիշ քարեկամ կնկան մը հետ աշտարակը եկեր էր զիս տեսնալու համար, և խորհրդարանին խուցը կեցած կը խօսէինք: Խնագաւորական ընտանիքը որ քալելու ելեր էր, զմեզ տեսնելով՝ թագուհին ու Աղիսաբեթ խաթունը գլխովսին նշան մը ըրին. աս մարդասիրական ու քարեկամական նշանը, բաւական եղաւ Արինօին որ բռնել տայ իմ կինս և ընկերը, ու արդիւէ որ աշտարակէն դուրս չելլեն: Ա երջը երկուքն ալ առանձին առանձին քննուեցան. երբոր իմ կնկանս հարցուցեր էին թէ ովէ իր քովի եղած խաթունը. ան ալ պատասխաներ էր թէ քոյրս է. նոյն հարցմունքը մէկալին ալ ըրեր էին. իսկ անիկայ ալ ըսեր էր թէ հօրեղբօրս աղջիկն է: Այս հակասութիւնը մեծամեծ քննութեանց և կասկածներու առիթ եղաւ: Արինօ

կը պնդէր որ աս խաթունը թագուհւոյն պատգամաբերը ըլլայ: Ա իով բանիւ, տաղտկալի ու խելմը նախատական խօսքերով լեցուն քննութենէ մը վերջը՝ որ իրեք ժամ տևեց, երկուքն ալ ազատ թողուցին որ երթան:

Ճայլ տուին անոնց որ նորէն կարենան աշտարակը գալ ուրիշ անգամ ալ, բայց անկէ ետքը ամենայն կերպով ըզգուշաւոր եղանք: Ան կարծ խօսակցութեանց միջոց հարկ կ'ըլլար երբեմն ուզած բաներս թղթի վրայ գրելով իրենց տալ՝ զորոնք այն կապարագրիչով գրած էի որ պաշտօնականներուն ացքէն փախչելով քովս մնացեր էր. բայց կը ջանայի որ ամենայն կերպով ծածուկ պահեմ զայն: Այս գրուածքները այն բաներուն համար էին որ թագաւորական ընտանիքը կը փափաքէր իմանալ, բաղդովին նոյն օրը քովերնին ան տեսակ գրուածք մը չկար. ապա թէ ոչ, վայ էր իրեքներնուս ալ բանը:

Խակ ուրիշ քաղաքական սպայներն ալ տեսակ տեսակ այլանդակութիւններ ունէին: Ասոնցմէ մէկը օր մը գդմածի եղէգները՝ կոտրել տուաւ, վախնալով որ չըլլայ թէ յանկարծ մէջը գրուածք մը ըլլայ. ուրիշ մըն ալ դարձեալ նոյն պատճառաւ բանալ կուտար դեղձը և մէջի կուտերը. անգամ մըն ալ ստիպեց զիս մէկը օր թագաւորին մօրուքին համար կործածուած ոգելից հեղուկը խըմեմ, կարծելով թէ թոյն է: Ամէն անգամ կերակրէն վերջը Աղիսաբեթ խաթունը ինծի կուտար իր դանակը որ մաքրեմ, և շատ անգամ աս խենթ պաշտօնականները ձեռքէս կը յափշտակէին դանակը որ կոթին մէջ գրուածք մը պահած չըլլայ:

Աղիսաբեթ խաթունը ապսպրեր էր ինծի որ Աերանի դքսուհւոյն մէկ գիրքը իրեն դարձնեմ. սպայները գրքին բոլոր լուսանցքը կտրեցին, վախնալով որ չըլլայ թէ անտեսանելի թանաքով բան մը գրուած ըլլայ: Այսպէս ասոնցմէ մէկը օր մը չթողուց որ երթամ

թագուհւոյն խուցը զինքը սանտրելու համար . և հարկ եղաւ որ անիկա թագաւորին խուցը պայ , և ինքը հետը բերէ սանտրելու հարկաւոր եղած բաները :

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Քանդոն կամ Քուանկ-Զեռ :

Դինաստանի Վանդոն հին քաղաքը զոր դեռ նոր Խնդղիացիք զարկին ու կողոպտեցին , երկու մաս բաժնուած է , մէկը կ'ըսուի Դինաց քաղաք , միւսը Խաթարի քաղաք , որ մէկմէկէ պարիսպով կը զատուին . այսպէս է նաև բոլոր կայսրութեան միջնաշխարհին մէջ . ուր յաղթականք և յաղթուողք մէկ իշխանութեան մէջ ըլլալով , ոչ երբէք կը միաբանին իրարու հետ :

Վանդոնին չորս կողմը պարսպապատ է , վաթսուն ոտք բարձրութեամբ և մացառօք պատած է ծայրը : Խո ցան . կապատին մէջ խոկած են անբաւ տնակներ ու ծառեր կը տեսնուին խառնուած , բայց ոչ կանոնաւոր Ճամբայ մը , ոչ հրապարակ և ոչ ալ գեղեցիկ ճարտարապետութիւն մը կը գտուի : Վաղաքը ինը անգղիական մղոն շրջապատ ունի : Տանց բնակչաց թիւը 400,000 է , նաւակաց բնակիչներ են 160,000 , իսկ շրջակայքը գրեթէ 200,000 բնակիչ ունի : Խըսեն թէ եւրոպացւոց թիւը հոս երկու կամիրեք հարիւր մը կայ :

Խնչպէս տաճկաստանի քաղաքները , ասանկ ալ Վանդոն իւրաքանչիւր արուեստաւորք իրեն առանձին փողոցն ունին , ինչպէս մէկ կարգ փողոցի մէջ կը տեսնես ապակեգործները , մէկալին մէջ մետաքսաղէններու խանութները , ուրիշ մը գեղագործաց , ուրիշ մըն ալ կերակրեղինաց , և այլն : Տներուն մէջ տեղուանքը նոյն Ճարտարապետական ոճով շինուած պղտի կուոց տաճարներ կան : Ծողոցները խոշոր քարերով յատակած են : Խմէն մէկ տան դիմաց , խորշի մը մէջ պղտի բագին մը կայ երկու կամիրեք ոտք բարձրութեամբ , ո-

րուն դիմացը միշտ կանթեղներ կը վառեն : Արօնական սովորութիւն մըն է աս , բայց ունի նաև իր օգուտը . վասն զի մեր գիշերուան փողոցի կազի կամ եղի կանթեղներուն տեղը կը բռնէ :

(Երուան մէջ՝ կերակրեղինաց վաճառատեղիները խիստ մեծ բազմութիւն կայ ժողովրդեան : Կանայք և պղտի աղջկունք խանութէ խանութ կը պտրտին առանց լաշակի կամ գլխոյ ծածկութի , բան գնելու համար : Ի՞աց 'ի ուտելեաց շտեմարաններէն , կան նաև Ճամբուն մէջ պտրտող մարդիկ որ անբաւ զամբիւղներով մէկտեղէ մէկալը կը տանին իրենց վաճառքը : Իսկ հարուստները բոլոր աս ատեններս վեր վար կը պտրտին զբօսանաց համար . և Վանդոնի գիշերապահ զօրքը օրուան մէջ տներուն մէջէն աղտեղութիւնները վերցընելու կ'աշխատին խողովակներով , որն որ պարտիզաց արգաւանդութեան մեծ պատճառ է , առանց ամենեին մնաս մը ընելու օդուն առողջութեանը :

Խնասնոց պակասութեամբը , և հետեւաբար անոնցմէ առաջեկած պարարտութիւնն ալ պակաս ըլլալով , այս տեսակ աղբը շատ յարգի է Դինաց դիմացը : Եղ Ճամբաններու մէջ անբաւ բազմութիւն ընտանի հաւուց և խոզ կը տեսնես : Խզքատ թաղերու մէջ խիստ շատ է ան խեղճ հիւանդաց թիւը որոնց մարմինը պալարով , խաղաւարտով ու կոծիծով պատած է :

Ըստակայքը գերեզմանատունք կան . մէկ քանի թիակ հող դիականց վրայ կը լեցընեն , վրան ալ երկու ոտք բարձր գերեզմանաքարեր կը գնեն հանդերձ արձանագրութեամբք : Խբանձին ընտանեաց գերեզմանատեղիք կան՝ բլրոց վրայ փորած , և որուն չորս կողմը ցած լուսնածե պատեր քաշած են և ասոնց մուտքն ալ որմով հիւսած է : Դինացիք մեռել թաղելու մասնաւոր սովորութիւն մը ունին . պղտի սրահներ կը շինեն , երկու պատով և մէկ ծածքով . երկու կողմանէ մէյմէկ դռնակներ բացած . մէջը երկու ոտք հեռաւորու-